

Եղիպտոսի նշանն էր ), մէկալ ձեռքն ալ ամաղթեղջիւր կամ առատութեն նշանը . չորս դին տասնուվեց մանր տղաք կան՝ |, եղոսի 16 կանգուն բարձրանալուն նշան . քովն ալ կոկորդիւրներ , քաջահաւեր և ուրիշ եգիպտական թռչուններ ձեւացուցած է :

Գ. Զ.

## ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

## | Ա-Ր-Ե-Ր :

ԿԱՐՈԼՈՍ ԳԵՐՄԱՆԻՈՅ ԿԱՅՍՐԸ ՄԵԱՆԵԼՈՎ ՈՐ | ՊՈւտեր կատաղութեամբ կուրցած՝ մոլորութեանց մէկ փոսէն մէկալը կը գլորի , ու հեղեղի պէս իր եսւեն կը քաշէ կը տանի Գերմանիոյ մեծ մասը , ժողովք մը ըրաւ | Որմն քաղաքը , | Պուտերն ալ հոն կանչեց : Ի՞ս ամբարտաւան աղանդապետը , որ իր ողորմելի վիճակէն յանկարծ առաքեալ ու օրէնսդիր եղեր էր Գերմանիոյ մեծ մասին , յանդուզն համարձակութեամբ հարիւր զրահաւոր ազնուականներով , կառքի մէջ նստած՝ մեծ հանդիսով մասաւ | Որմն . Շայց այսպիսի ամբարտաւան աղանդապետէ մը ի՞նչ յոյս կրնայ ըլլալ դարձի և ուղղութեան . աւելի դիւրին է քարէն ջուր բխեցընել քան թէ այսպիսի քարացեալ սրտէ մը շըշմարտութեան դաւանութիւնը լսել : Տեսնելով կայսրը | Պուտերին յամառութիւնը , հրաման հանեց որ քսան օրուան մէջ ելլէ իր կայսերութեան երկրէն ու երթայ ուր որ կ'ուզէ : Այսոնիայի կայսրընտիրը իր պաշտպանութեն տակն առաւ զ | Պուտերը . անիկայ ալ ինն ամիս բերդ մը փակուած ( որ ինքը Պատմոս կղզի կը կոչէ ) նոր նոր մոլորութիւններ կը հանէր , ու իր ըսածին պէս՝ սատանային ազգեցութերը լուսաւորուած , մանաւանդ թէ չարաչար խաւարած ,

1 Առջի հատուածը տես երես 166 :

մերժեց նաև թիւ պատարագը<sup>1</sup> , չոն թարգմաննեց նաև նոր կտակարանը յունարէնէն գերմաներէն ուղածին պէս՝ աւելի ու պակաս : Ետքը ծատեալ ելաւ մասնաւոր ջանքով մը միաբանելու իր աշակերտները , որ ամէն մէկը մէյմէկ աղանդի գլուխ եղեր էին . վասն զի մէկն որ ձշմարտութեան կէտէն կը շարժի՝ չկըրնարուիշ հաստատ կէտ մը գտնել . արմատովը ելած բուսոյ պէս տեղէ տեղ բարբարական կ'ըլլայ՝ ինչուան որ խաւար փոսի մը մէջ կորսուի : Որոնք որ իրեն մտիկ չէին ըներ՝ կատաղութեամբ կը հալածէր , ու հայհոյութեամբ սատանայի կը մատնէր զանոնք : Ի՞սպէս իրեւ վայրենի խոզ մը ՚իրիստոսի անդաստանը ապականելէն ետքը , աս աղանդապետը՝ անամօթութեամբ կարգուեցաւ միանձնացած կուսի մը հետ՝ որ իր գրուածքովը մոլորցուցեր էր : Ի՞ստուծոյ ահաւոր արդարութիւնը շատ անդամ այսպիսի ամբարտաւանները խաղք ընելու համար՝ ամօթալի կրից խաղալիկ կ'ընէ զիրենք . ասանկ ալ | Պուտեր եղաւ , որ ինքն իր վրան զարմանալով կ'ըսէր . “ Քանի որ ուղղափառ եկեղեցւոյ մէջ էի , Ճգնաւորական կեանք մը ունեցայ՝ հսկմամբ , պահօք , աղքատութեամբ , ողջախոհութեամբ ու հնազանդութեամբ . քանի որ աս նոր Ճամբան բացի , չեմ գիտեր ի՞նչ եղայ . ալ ձեռքս չէ ողջախոհ կեանք ունենալը , ” Պատճառը . “ Ամտնեաց զնոսա իստուած , կ'ըսէ Պօղոս առաքեալը , ” ի ցանկութիւն սրտից նոցա ’ի պղծութիւն , անարգել զմարմինս իւրեանց յանձինս իւրեանց , որք փոխանակեցին զՃշմարտութիւնն Ի՞ստուծոյ ընդ ստութեան , ” : Ի՞սկէց վերջը կը սարսափի մարդ ու կը զցուի

<sup>1</sup> Թէպէտ աս բանիս վրայ ամշնալով իրեն հետեւողները կ'ուզեն սուտ հանել , բայց Լուտեր իր գրուածոցը մէջ՝ որ իր կենդանութեան ատեն արպուցան , կը պատմէ թէ ի՞նչպէս արթնութեանը ատեն ունեցաւ աս ընտանի խօսակցութիւնը սատանային հետ :

լսելով | ուտերի քարոզները , որ չէ թէ միայն աւետարանի ոգւոյն դէմ էին , այլ և անհաւատից սկզբունքներէն աւելի թոյլու ազատ . ինչուան ամուսնութեան սուրբ կարգը գրեթէ բողոքվին ուրանալով՝ հրաման տուաւ իրեն հետեւող իշխանի մը որ իր կնոջը կենդանութեան ատենը ուրիշ կին մ'ալ առնէ :

Կարոլոս կայսրը քստմնելով աս բանիս վրայ , 1529<sup>ի</sup> հրովարտակ մը հանեց ու արգիլեց աս նորելուկ աղանդը որ | ուտերականութիւն կ'ըսուէր . իսկ աղանդաւորները բողոքեցին աս հրովարտակին դէմ , անոր համար ալ Փրուեսեանի ըսուեցան որ Ռարչուարէն կը նշանակէ : Ետքը 1530<sup>ի</sup> Ռէկուսթա քաղաքը եղած ժողովքին առաջարկեցին իրենց հաւատոյ դաւանութիւնը : || Երժեց ասոնց դաւանութիւնը կայսրը՝ ժողովքին ուղղափառ նուիրակացը ձեռքովը . ան ատեն լուտերական իշխանները դաշնակցութիւն մը ըրին մէջերնին կայսեր դէմ իրենք զիրենք պաշտպանելու , որ ըսուեցաւ Վմալքատայ դաշնակցութիւն : | ուտեր ասոնց ապստամբական միաբանութիւնը հաստատելէն ետքը , սկսաւ նաև կերպով մը գըրգուել ժողովուրդը իրենց եկեղեցական ու աշխարհական տերանցը դէմ . այն չափ ըրաւ որ իր աշակերտներն ալ ձանձրացան իրմէ . (Օ ուինկլեանք նեռ կը կոչէին զինքը . || իւնսթէր , || ելանքթոն ու Կալվին կ'ըսէին թէ համբերելու բան չէ ասոր ցասկոտ ու կատաղի բնաւորութիւնը . ինքը | ուտեր ալ անձամբ կը գրէր իր բարեկամին թէ “ | իրաւ է , չեմ կընար ուրանալ՝ որ չափէ դուրս խիստ ու կատաղի եմ բնաւորութեամբ . բայց որովհետեւ ուրիշներն ալ գիտեն աս բանս , պէտք չէր որ շունը շղթայէն արձակէին ,, : Ամսոս ան Եւրոպացւոց որ այնպիսի անպիտան մարդը , որ ինքզինքը կատաղի շան մը կարգ կը դնէ , իրենց նախնեացը կընքին նորոգիչ սեպեցին :

Դշասաւ | ուտեր Տրիդենտեան ժողովքին . երբոր բարկութեամբ փրփրած կը գրէր ու կը յորդորէր լուտերական իշխանները աս ժողովքին դէմ՝ մեռաւ 1546<sup>ի</sup> իր ծնած քաղաքը , ու թաղուեցաւ | իթթեմ պերկիբերդին եկեղեցւոյն մէջ . | երջի հիւանդութիւնը կարծ քշեց , ու կ'երեւայ թէ կամ անմարսողութիւն էր պատճառը և կամ կաթուած : | Իր թշնամեացմէ ոմանք ձայն հանեցին թէ ինքզինքը կախեր է Հուդայի պէս . ոմանք ալ թէ Վրիոսի պէս գարշելքը սատկեր է , և թէ մեռնելէն երկու որ ետքը գերեզմանը բանալով մարմինը չեն գտած , ու սաստիկ ծըծումքի հոտ առեր են :

Իրաւցընէ արժանի էր աս անզգամ աղանդաւորը այսպիսի չարաչար մահուան մը , բայց աս պատմուածներուն վրայ ստուգութիւն չունինք : “ | արձեալ կ'ըսեն թէ ետքերը անաստուածութեան զարկած ըլլայ | ուտեր , ու հոգւոյ անմահութիւնն ալ ուրանալով՝ ըսած ըլլայ հայհուութք . “ Հարիւր տարի ալ կարենայի ապրիլ աշխարհքիս վրայ նէ , բողոքվին կը թողուի անդիի կեանքը , : | յւ թէ ուրիշ հայհուութեամբ ալ աստուածաշունը արհամարհելով՝ ըսած ըլլայ թէ ամենելին անոր քարոզութեը չեմ հաւատար : Բայց ասոնք՝ կամ ասոնց մէկ մասը չափազանցութիւն կ'երեւան . աս ստոյդ է որ | ուտեր ատելութեամբ ու խուզովութեամբ ձեղքեց Վրիստոսի եկեղեցին , հպատակները իրենց իշխանացը դէմ զինեց , այնչափ արեան պատճառ եղաւ , ու կրօնական խուզովութեան հետ սարսափելի քաղաքական խուզովութիւններ հանեց , ու շատ ժողովուրդներ կործանեց : | նքն ալ կենացը ետքի տարիները կը ցաւէր թէ ինչ սկըզբամբ ձեռք զարկաւ աս նորութեան , ու ինչ վախճան ունեցաւ : | յւ յիրաւի , եթէ ’ի սկզբան գուշակէր | ուտեր՝ թէ իր յամառ բնաւորութեամբը աս փոսերուն մէջ պիտի իյնայ ,

Թերես կը սարսափէր, ետ կը կենար :  
 | ուտերականաց մեծ մասը կը պար-  
 սաւեն | ուտերը իբրև խիստ, կա-  
 տաղի ու անզգամմարդ, ու իր բըռ-  
 նած ճամբան վար զարնելով՝ վախճա-  
 նը կը գովկեն՝ իբր թէ լաւ էր միտքը :  
 Ի՞նյոյց որպէս զի լաւ հասկընանք աս  
 աղանդը ու իր աղանդապետին միտ-  
 քը, պէտք է համառօտ մը ցուցընենք  
 թէ ինչպէս սկսաւ աս աղանդը, ինչ  
 վախճան ու հետեւանք ունեցաւ, և  
 թէ ինչու շուտով տարածուեցաւ :  
 Ակիզըն եղաւ պարզ անձնասիրութէն  
 առաջ եկած կուիւ մը . վասն զի միտք  
 չունէր | ուտեր աղանդապետ ըլլալու .  
 բայց երբոր մէյմը ընկաւ մոլորութէն  
 մէջ, ամբարտաւանութեամբը Ճանչ-  
 նալ չուզելով, մէկ մոլորութեան փո-  
 սէն մէկալը գլորելով՝ անզգամութէն  
 ծայրը հասաւ : Ինչուան | ուտերի  
 ատենը ամենայն քրիստոնեայքյայտ-  
 նի կը տեսնէին աւետարանին մէջ  
 Վրիստոսի տուած իշխանութիւնը  
 առաքելոց և եկեղեցւոյ, որ կարե-  
 նան զղացեալ մեղաւորները մեղքէ  
 արձակել . Աստուծոյ արդարութեանը  
 սահմանած յաւիտենական պատիմը՝  
 ժամանակաւոր ապաշխարանքով մը  
 վճարել . գարձեալ թէ եկեղեցին ու-  
 նի առանձին իշխանութիւն մ'ալ՝ Վր-  
 իստոսի և սրբոց արդեամբքը ներո-  
 ղութիւնորհել, ու արտաքին ապաշ-  
 խարանքն ալ թեթեցընել կամ բոլո-  
 րովին թողուլ : Ուրացաւ | ուտեր  
 աւետարանին աս Ճշմարտութիւնը,  
 ուրացաւ Վրիստոսի պաշտօնէից և ե-  
 կեղեցւոյ իշխանութիւնը . արձակու-  
 մը համարեցաւ Աստուծոյ կողմանէ  
 ծանուցանել մը մեղաւորին՝ թէ Աս-  
 տուած թողուցեր է իր մեղքը, և թէ  
 ապագայ մեղքերէն զգուշութեան  
 համար ազդարարութիւն մըն է : Ուս-  
 տի աս մոլորութենէն ալ հետեւուց  
 թէ արտաքին սովորութիւն մըն է  
 ապաշխարանքն ալ ներողութիւնն  
 ալ, և ամենեին արդիւնք չունի ան-  
 ցեալ մեղքերու վրայ : Ասկէ մերժեց  
 մէկէն զղումն ալ, մերժեց բարեգոր-

ծութիւնները, մերժեց ապաշխարու-  
 թիւնները, պահքը, ժուժկալութիւ-  
 նը, ողորմութիւնը, կուսութիւնը և  
 այլն . փրկութեան համար բաւական  
 է ըսաւ հաւատագրը :

Վրիստոս՝ փրկութեան ճամբան  
 անձուկ է ըսաւ ու նեղ . լայնցուց ու  
 ընդարձակեց զայն | ուտեր . և Վրիս-  
 տոսի, առաքելոց ու ամենայն սրբոց  
 ճամբէն դուրս՝ նոր ճամբայ մը ու-  
 ղեց բանալ : Վրիստոս հրամայեց մե-  
 զի եղայրսիրութեամբ, ողորմութիւնը  
 ու աղօթիւք մեր փրկութիւնը ձեռք  
 ձգել . ուտեր նոր աւետարան մը հա-  
 նեց՝ քարոզելով թէ անփոյթ կեան-  
 քով ու նաև մեղաւոր մնալով կրնանք  
 փրկութիւլ, միայն թէ հաւատանք թէ  
 կը փրկուինք : Վրիստոսնէութիւնը զօ-  
 րաւոր դեղ մըն է ապականեալ բնու-  
 թեան, որով մարդս աշխարհքի մէջ  
 հրեշտականման կեանք մը կ'ունենայ .  
 | ուտերի իր վարդապետութեամբը ջա-  
 նաց քամէն աղանդ անարդ ու  
 մոլար կրօնք մը երեցընել աս սուրբ  
 կրօնքս : Վրիստոսնէին մեղքը մեղք  
 ըսեպութիւր ըսաւ, վասն զի հաւա-  
 տով կը վարուի՝ չէ թէ օրինօք . վասն  
 զի չունի ազատութիւն իր գործոցը  
 մէջ, Աստուած է որ կ'ուզեց զինքը .  
 որով Աստուած կ'ըլլար պատճառ նաև  
 իր մեղացը : Ավ անմիտ մոլորութիւն :  
 Ասանկով | ուտեր ընդարձակ ճամբայ  
 մը բացաւ ամենայն անկարգութէնց,  
 որուն ծայրը հասաւ ետքը ինչուան  
 անաստուածութիւն, և | ուտերի ա-  
 ռաքելութեանը դառն պտուղը քա-  
 ղեց Խւրոսպա ու դեռ կը քաղէ :

| ուտեր ուրանալով եկեղեցւոյ եօ-  
 թըն խորհուրդքը, միայն մկրտութիւն  
 ու հաղորդութիւնը պահէց, ան ալ  
 իբրև պարզ զարթուցիչ հաւատոյ .  
 վասն զի ուրացաւ նաև Վրիստոսի  
 մարմոյ և արեան խորհուրդք, անօ-  
 գուտ սեպէց պատարագը կենդա-  
 նեաց և ննջեցելոց համար, ինչպէս  
 վերն ալ յիշեցինք . նմանապէս աղօթ-  
 քը ու սրբոց բարեխօսութիւնը և ե-  
 կեղեցւոյ հրամանները : Աս ամէն մո-

լորութիներէն ետքը մերժեց ՚Վրիս-  
տոսի եկեղեցին ալ, ու ամէն մար-  
դու խելքին թողուց՝ իր հաւատոցը  
վարդապետ և ուսուցիչ և քահանայա-  
պետ ըլլալ, սուրբ գիրքն է ըսելով  
հիմն կրօնից, և ամէն մարդ ազատ է  
իր մտացը յարմար մեկնութիւն տա-  
լու անոր :

Ո՞լորութեանը հետ ան աստիճան  
էր իրեն ամբարտաւանութիւնն ալ  
որ ՚Վտուծոյ պէս կ'ուզէր օրէնքներ  
դնել. երբոր տեսաւ թէ իր աղանդը  
արմատէն կը քանդուի ՚Յակովոս ա-  
ռաքելցն թղթով՝ որ ուրիշ եկեղե-  
ցւոյ խորհրդոց հարկաւորութեանը  
հետ՝ յայսնի կը վարդապետէ նաև  
թէ ՚Հաւատք առանց գործոց մե-  
ռեալ են,, դուրս հանեց սուրբ գրոց  
կարգէն աս թուղթու՝ աստուածաշըն-  
ջի մաս չէ ըսելով։ ՚Յակերտները  
զարմանալով կը հարցընէին՝ թէ ի՞նչ  
պիտի ըլլայ պատճառը որ սուրբ գրոց  
կարգը չսեպուի ան գիրքը, որ ին-  
չուան 1500 տարի ամէն քրիստոնեայք  
սուրբ գիրք սեպելով կը կարդային .  
պատասխան տուաւ անարժան վար-  
դապետը. ՚Ես ՚ուտերի ՚Վարժինոսս  
այսպէս կ'ուզեմ, այսպէս կը վճռեմ.  
ձեր կամաց ու խելքին տեղը՝ ձեզմէ  
հնազանդութիւն կը պահանջեմ,, :  
՚Յսպէս ՚ուտերի աղանդոյն սկիզբն  
եղաւ ամբարտաւանութիւն և ատե-  
լութիւն, յառաջացուցիչն եղաւ կա-  
տաղի բարկութիւն, սոսկալի յամա-  
ռութիւն ու կարգէ դուրս յանդգնու-  
թիւն. իսկ վախճանն եղաւ անամօթ-  
մարմնապաշտութիւն :

՚Մ աղանդոյն առաջին առաքեալ-  
ներն ու քարոզիչներն եղան ՚Վարլո-  
շթատ, ՚Ելանքթոն, ՚Խքոլամփատ,  
՚Պուցէր, ՚Ծուինկլիոս և այլն, ամէնն  
ալ կատաղի, տգէտ ու անզգամ մար-  
դիկ, որ զիրար հայհոյելով ու իրա-  
րու միս ուտելով կը ջանային մէկմէ-  
կու հակառակ վարդապետութիւն-  
ներ հաստատել՝ ուղղափառ Ճշմար-  
տութեան դէմ. ասոնց համար է  
Պողոս առաքելզն ըսածը. ՚՚Յաւուրս

յետինս եկեսցեն ժամանակք չարք .  
զի եղեցին մարդիկ . . . յանդգունք,  
ամբարհաւաձք, ցանկասէրք մանա-  
ւանդ քան աստուածասէրք . . . որ  
ունիցին զկերպարանս աստուածապաշ-  
տութեան, և 'ի զօրութենէ անտի  
նորա ուրացեալ իցեն . որ յամենայն  
ժամ ուսանին, և երբէք 'ի գիտու-  
թիւն Ճշմարտութեան ոչ հասա-  
նեն . և որպէս ՚Յանէսն և ՚Յամրէս  
հակառակ կացին ՚Վովսետի, նոյնպէս  
և նոքա հակառակ կան Ճշմարտու-  
թեան . մարդք ապականեալք մտօք,  
անպիտանք 'ի հաւատս, այլ ոչ երբէք  
գայցէն յառաջ 'ի լաւ անդր . քանզի  
անմտութիւն սոցա յայտնի լիցի ա-  
մենցուն, որպէս և նոցայն իսկ եղե,,:

՚Մ է Ճշմարիտ նկարագրութիւն  
՚ուտերի ու իրեն գլխաւոր աշակեր-  
տացը : ՚Իսկ բուն լուտերական ժողո-  
վըրդեան բարքը՝ իրենց հաւատոց մէջ  
առջի եռանդուն ժամանակն ալ՝ ինքը  
՚ուտեր կընկարագրէ. ՚Վշխարհքս,  
կ'ըսէ, թէպէտ միշտ չար էր, բայց  
երթալով ալ չարագոյն կ'ըլլայ . հի-  
մակուան մարդիկ աւելի ոխակալ են,  
աւելի ագահ, անողորմ, անհամեստ,  
անժուժկալ, անուղղայ, մէկ խօս-  
քով աւելի գէշ՝ քան թէ իրենց պա-  
պականութեանը ատենը,, : ՚Ուրիշ  
տեղ մ'ալ կ'ըսէ իրեն արժանաւոր  
հետեղացը համար թէ ՚՚Սոզ են  
ասոնք . խոզի պէս կը հաւատան, խո-  
զի պէս կ'ապրին, խոզի պէս ալ կը  
մեռնին,, : ՚Եւ առջի բերանը առակ  
եղեր էր, որ երբոր կ'ուզէին օր մը  
անառակութեամք ու կերուխումով  
անցընել, ՚՚Վբրե զլուտերական վա-  
րեսցուք զօրս,, կ'ըսէին : ՚Մ ի՞նչ մեծ  
պատիւ է իրենց աղանդապետին :

՚ուտերի աշակերտներէն ելան  
կրկնակնունք ըսուած գազանաբարոյ  
աղանդաւորները, որ սուրբ գիրքը մէկ  
ձեռքերնին՝ թուրը մէկալ ձեռքերնին՝  
իրենց տերանցը ու թագաւորացը գէմ  
ելան, ու պաշտօն մատուցանել ՚Վ-  
տուծոյ կարծելով՝ անմեղաց արեամբն  
ու աւերակներով ծածկեցին ՚Վեր-

մանիոյ մէկ մասը : Առկինեանք նոյն-  
պէս սուրբ գրքին վրայ հաստատած  
իրենց մոլար միտքը՝ ջանացին քրիս-  
տոնէութիւնը՝ ՚ի հիմանց քակելու :

Ի՞այց ըսէ մէկը թէ ի՞նչպէս քիչ ա-  
տենուան մէջ՝ այնչափ տարածեցաւ  
աս աղանդը Աւրոպա : Հարածուե-  
լուն պատճառները շատ զարմանք չեն  
բերեր . վասն զի մարդիկ բնութիւնը կը  
սիրեն միշտ բարոյականի թուլութիւ-  
նը , և որչափ որ կարելի է մարմնոյ  
յօժարութեանը հետեիլ , միայն թէ  
կարենան կերպով մը խղճմտանքին  
լոյսը մարել , ու մոլորութիւնը իբրև  
չշմարտութիւն տեմնել : Երկրորդ՝  
Լուտերի աղանդոյն տարածմանը մեծ  
պատճառ եղան՝ Դերմանիոյ գաւառ-  
ները ցրուած իրմէ առջի աղանդա-  
ւորները . զոր օրինակ Հենրիկեանք ,  
Լյոբիգեանք , Վալդէացիք և այլն .  
ասոնք մէկէն Լուտերի առջի հետեղ  
ներն եղան , և հիմակուան լուտե-  
րականք ալ առանց ամընալու կը  
պարծին ասոնց վրայ թէ իրենց նախ-  
նիքն են : Երկրորդ՝ ան ատենի իշխա-  
նաց ու թագաւորաց բնական թու-  
լութիւնը , ու մանաւանդ ագահու-  
թեան ախտը առաջին շարժիչն ե-  
ղաւ որ Լուտերի կողմն անցնին . ո-  
րովհետեւ Հրաման կուտար Լուտեր  
համարձակ յափշտակել եկեղեցւոյ  
ստացուածքը , ու թօթափել սուրբ  
կրօնից լուծը , և աշխարհական իշխա-  
նութեան հետ բռնանալ նաև եկե-  
ղեցւոյ իշխանութեանը վրայ :

Լյուելցի մը կրնայ զարմանալով  
աս ալ Հարցընել , թէ ի՞նչպէս հապա  
հաստատուն կը մնայ այսպիսի ան-  
ձոռնի աղանդ մը Աւրոպայի իմաս-  
տուն ազգաց մէջ . ու ի՞նչպէս կրնան  
աս աստիճան հաւատոյ կարեոր Ճշ-  
մարտութեանց մէջ կուրնալ : Լյու-  
նիս պատասխան կուտանք թէ նախ  
պէտք է գիտնալ թէ լուտերակա-  
նութիւնն ու փրոթեսթանթութիւ-  
նը այնչափ խառնափնդոր աղանդներ  
բաժնուած են հիմա , որ եթէ Լու-  
տերը յանկարծ գժոխքէն գուրս ել-

լէր , պիտի չգտնէր իր աղանդը . ը-  
սելէ որ չէ թէ Լուտերի , այլ ամէն  
մարդ իր կրիցը հնարած աղանդը  
կը պաշտէ : Երկրորդ՝ ասոնց գլխա-  
ւոր մոլորութեան հաստատութիւնն  
է հոռմէական եկեղեցւոյն դէմ մա-  
հու չափ ատելութիւն , որ իրենց  
մօրը կաթին հետ կը ծծեն , ու դաս-  
տիարակութեան մէկ մասը կը համա-  
րին . աս կոյր ատելութեամբ խաւա-  
րած՝ պայծառ լուսաւորութեան մէջ  
խարխափելով կը պտըտին . իսկ անոնք՝  
որ մէկ անգամ մը աս հին ատելու-  
թիւննին թողուն , ալ չեն կրնար Ճշ-  
մարտութիւնը չշանչնալ : Ունին ու-  
րիշ մոլար ու խախուտ պատճառ մըն  
ալ որ կ'ըսեն . հայրենական պատիւս  
կը պահանջէ որ ինչ հաւատքի մէջ  
ծնայ՝ նոյն հաւատքին մէջ ալ մեռ-  
նիմ : Ու որ աս սկզբունքը ունենային  
նաև Լուտեր և իրեն առջի աշակերտ-  
ները , աս մոլար աղանդս գուրս չէր  
ելլեր : Կ'ոնք աս հիմը գրին իրենց  
կրօնքին՝ թէ ամէն մարդ պիտի քննէ  
իր հաւատքը ու իր մտացը լուսոյն  
յարմարցընէ . իսկ ասոնք հակառակ  
ճամբան կ'ուզեն հաստատել , վախ-  
նալով որ չըլլայ թէ խախուտ աղանդ-  
նին կործանի :

Դարձեալ պէտք է գիտնալ՝ որ հի-  
մա աս աղանդաւորներէն շատ խելա-  
ցի մարդիկ ճանչնալով իրենց մոլորու-  
թիւնը՝ կը դառնան սուրբ եկեղեցւոյ  
գթած մօր գիրկը , որ գիշեր ցորեկ  
աղօթիւք ու քարոզութեամբ կը ջա-  
նայ ժողովելիր մոլորեալ գառինքը .  
իսկ անմիտները կատղած՝ Աւրոպայի  
մէջ ըրած կորուստնին՝ կ'ուզեն լեցը-  
նել Լյուելցի պարզամիտ ժողովուրդ-  
ները մոլորցընելով :